

եկեղեցին, ուղղել ու դարձանել անկարգ ու թերի բաները, — նոր, բարեկարգ, երկիւղած և իմաստուն սերունդ մը հասցընել օրինակելի եկեղեցականներու, որոնք իր և Ս. Մեսրոբի կենդանութեան ատեն՝ աջակցեցան իրենց ըստ ամենայնի, և անոնց մահէն վերջ այնքան արիւարար և իմաստնօրէն վարեցին հայ եկեղեցոյ և ազգին ղեկը:

Ս. Սահակի կանոններուն վերջը կայ Յիշատակարան Գրչի կոչուած ծանօթութիւն մը<sup>1</sup>, որ Ս. Լուսաւորչի կ'ընծայէ սոյն կանոնները, և Ս. Սահակէն պարզապէս թարգմանուած՝ յունարէնէ հայերէն: Սակայն անկարելի է բոլոր մ'իսկ տատամսիլ և ընդունիլ այդպիսի ենթադրութիւն մը, քանի որ յայտնապէս կ'երևի թէ անոնց հեղինակը ուրիշ ո՛չ ոք կրնայ ըլլալ՝ բայց միայն Ս. Սահակ, որ յաճախ կը յիշէ ու կը կրկնէ՝ թէ անձամբ տեսած, լսած ու քննած է այն բոլոր անկարգութիւնները և զանցառութիւնները, զորս այնքան հեղինակօրէն կը կշտամբէ, կը դատապարտէ և կը պատուհասէ: Այս թէ ո՛չ՝ ինչպէս կարելի է բացատրել, երբ կ'ըսէ «որպէս անբարեկարգիս և անհարգիս մեզ ի բազում տեղիս ժողովրդականաց զքանանայից<sup>2</sup>», — դարձեալ, «զոր շուար ի նոցանէ՝ զիտացար և սոսացար<sup>3</sup>», — նոյնպէս կ'ըսէ նոյն էջին մէջ, «յամենայն ժամ պատուէր լեայ եր ի մեզ առ ձեզ<sup>4</sup>», — դարձեալ, «և շեմք թէ զեկեղեցոյ ըսպասս... յանօթ տան զինուորաց<sup>5</sup>», եւն: Այս և ուրիշ նման ակնարկութիւններ ու բացատրութիւններ բաւականէն աւելի ցոյց կու տան, թէ բացարձակապէս Ս. Սահակ է սոյն կանոններուն հեղինակը, որ յատկապէս իր ժամանակի պահանջին և պէտքերուն համեմատ յօրինելու ու կրցելու է ամէն մէկ բարոյական ցաւերուն յարմար սպեղանիներ զնել և ամուր ամբարտակ մը կանգնել այն հոսանքին ղէմ, որ ամէն սրբութիւն ու արդարութիւն խանգարած

ու վերիվայր շրջած էր: Այդ անկարգ ու անսանձ հոգին՝ այն դարուն տիրապետող տարրն էր, ոչ միայն հայկական՝ այլ և յոյն և մանաւանդ ասորի եկեղեցիներուն մէջ, ուր թերեւս յոռեգոյն էր կացութիւնը, ճարակած ըլլալով կղերականներուն մէջ ազահութիւնը, արծաթսիրութիւնը և սիմոնականութիւնը, ինչպէս կ'աւանդեն ասորի գրիչները: Ճիշդ այդ ժամանակին է (410ին), որ պարսիկ իշխանութեան ներքեւ գտնուող ասորի եկեղեցին կարեւոր ժողով մը գումարեց Սելեւկիոյ մէջ, հռչակաւոր Մարութա եպիսկոպոսին և տեղւոյն իսահակ կաթողիկոսին նախազահութեան ներքեւ, — և ինչ որ աւելի զարմանալի է, Յազկերտ Ա. (399-420) պարսիկ թագաւորին հովանաւորութեան տակ: Այդ ժողովին կանոնները և վճիռները հասած են մեզի, որոնց զխաւոր նպատակն եղած է բարեկարգել և ամրացնել պարսիկ-ասորի եկեղեցոյն նուիրապետութիւնը, և սանձել կղերականներուն մէջ սպառնալից զեղծումները և անկարգութիւնները: Այդ ժողովէն երկու տարի վերջը (412-413ին), Եղեսիոյ մէջ ալ Բարուլաս եպիսկոպոսը — մեր Ս. Սահակի և Ս. Մեսրոբի ծանօթ բարեկամը — զանազան կարգեր ու կանոններ զրած է, իր թեմին եկեղեցականներուն ու վանականներուն մէջ վարակած ախտերը դարմանելու համար: Սակայն այդ կանոնները ո՛ր և է առնչութիւն չունին մեր Ս. Սահակի կանոններուն հետ, մանաւանդ որ սա անոնցմէ առաջ զրած ու հրատարակած էր իրենները, հաւանօրէն վաղաժամապէս թագաւորին առաջին տարիները (իրը 400-405ին): Յաջորդ յօդուածով մը պիտի ջանամ լուսարանել այս կէտը, համառօտիւ համեմատութիւն մ'ընելով նոյն շրջանի հայ և պարսիկ-ասորի եկեղեցիներուն մէջ, որոնք գրեթէ նման պայմաններու մէջ կը գտնուէին՝ քաղաքական տարբեր պարագաներու տակ:

Հ. Յ. Թ.

1. Սոփերթ Բ. կանոնք Ս. Սահակոյ. էջ 115.  
2. Անդ. Ա. էջ 88.  
3. Անդ. Ա. էջ 89.

4. Անդ.  
5. Անդ. Թ. էջ 93.

# ՄԻԻԹԱՐԵԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ Ի ԲԻ ՌԻՍՈՒՅԻՉ ԵՒ Ի ԲԻ ԳՐԱԳԷՏ

## Մ Ո Ռ Ց Ո Ւ Ա Ծ Ն Ե Ր Ը

Անմոռանալի բարեկամիս  
Հ. Եփրեմ վ. Ապրոյեանի  
յաւէտ սիրելի յիշատակին Գ. Հ.

Ա.

## Յ Ո Վ Ղ Ա Ն Ն Է Ս Ե Ջ Ե Կ Ե Ա Ն

Հայ «Պատուելի»ները իրենց ապրած դարաշրջաններուն (ԺԼ դարէն մինչեւ ԺԹ դարուն կէսերը) թէեւ բաւական օգուտ ունեցած են մեր համայնքին՝ հասցնելով ցանցառ թիւով աշակերտներ, սակայն ընդհանրապէս չափէն աւելի քան քարաթագոյց և ժլատ եղած են գիտցածնին սորվեցնելու իրենց պաշտօնին մէջ: Ասոնց աշակերտները եթէ Ամիրաներու զաւակներ չէին, ստիպուած էին այս «Պատուելի»ներուն քմահաճոյքներուն գերին ըլլալ, գլուխ ծռել ամէն տեսակ կշտամբանքներու, ու նոյն իսկ ապտակներուն: Ասկէ զատ՝ շատ անգամ ալ առտնին ծառայութիւններ կը կատարէին յօժարութեամբ. ջուր կրել, շուկայէն գնումներ ընել և այլն: Միեւնոյն տխուր կացութեան մատնուած էին վարդապետներու և Եպիսկոպոսներու փոքրաւորները աւելի հին ժամանակներէ ի վեր: Քանքարաթագոյց նոյն իսկ ձեռնարկը աշխատութիւններ իրացնող բարոազիր աշխատութիւններ անուններ կրնային հոս թուել եթէ դիւրագգածութիւններ ուզէինք վիրաւորել:

Սոյն ընթացքը անպայման բաւական երկար ժամանակ մը կրնար տեւել, եթէ մանաւանդ Միսթարեան Միսթարեանց աշխարհական աշակերտները ուսման լաւ պաշարով մը ԺԼ դարուն սկիզբներէն ըս-

կսեալ հետզհետէ իսթանպուլ չվերադառնային և քաղաքակիրթ Ազգի մը վայել կերպով ուսումնական մթնոլորտ մը չստեղծէին իրենց գտնուած միջավայրին մէջ: Յայտնի է որ ասոնց ամէնքն ալ հաւասար կարողութիւն ցոյց չեն տուած, բայց գրեթէ առանց բացառութեան մէկ սեւեռուն զաղափար մը ունեցած են. օգտակար բան մը սորվեցնել իրենց աշակերտներուն ու սիրել տալ Մայրենի լեզունին: Երջանկայիշատակ Միսթար Արքաճօր այս կտակը վառ և անկորուստ պահած են միշտ իրենց սրտերնուն խորը:

Թէ՛ իսթանպուլ և թէ՛ այլուր գտնուող Միսթարեան Հայերը նաեւ քիչ օգուտ ունեցած չեն այս մարզին մէջ՝ իրենց սաներուն պէտք եղած ուսմունքը ջամբելով և կրթելով զանոնք լաւ բարոյականով: Միսթարեան աշխարհական աշակերտներէն քանինք անձայն, անշուք զաստիարակած են իրենց ժամանակակից պատանիները առանց պոռոտախօս յաւակնութիւններու և ցուցամոլութեան: Մեր պարտականութիւնն է հիմայ ասոնց մտացութեան մատնուած անունները երեւան բերել և հետզհետէ ծանօթացնել զանոնք արդի սերունդին:

Այս անգամ կը սկսինք Միսթարեան աշակերտ և այն ատենուան բառով «վար-

ՐԱՋՄԱՎԷՊ ԱՊՐԷԼ - ՄԱՅԻՍ 1938



ժապետ» է մը — դժբախտաբար շատոնց մոռ-  
ցուած — որ տարիներով աշխատած է հա-  
մեստօրէն ու յաջողած ո՛չ միայն հոյլ մը  
երեւելի աշակերտներ հասցնելու, այլ նաեւ  
մեզի ձգած բաւական թիւով գրաբար ու-  
տանաւորներ, որոնք նոյն իսկ այսօր մեծ  
հաճոյքով կը կարդացուին: Խօսքերնիս  
վարժապետ Յովհաննէս Եզեկեանի մա-  
սին է<sup>1</sup>:

Բ.

ԺԹ դարուն գրեթէ մինչեւ կէսերը փայ-  
լած համբաււոր «Վարժապետ» Յովհան-  
նէս Եզեկեան՝ Խաթանպուլի Հայ Հոռոմէա-  
կան հասարակութեան կը պատկանէր: Իր  
ծննդեան թուականը յայտնի չէ. մեռած է  
1843ին Խաթանպուլի մէջ:

1. Մոռցուած Մխիթարեան աշակերտ վար-  
ժապետներէն պէտք է յիշել հետեւեալները.

Ա. — Գրիգոր Նշատաճեան (+ 1809) որ Մահ-  
տեսի Տատ Առաքել ամիրային քով ծառայու-  
թեան մտաւ չոխալագործութեան վերաբերեալ  
Համայնագիտակի գրութիւններուն հայերէնի  
թարգմանութեան և վերոյիշեալ ամիրային Յով-  
հաննէս որդւոյն դաստիարակութեանը համար:

Տատեան գերդաստանի յատուկ «ժամանակա-  
գրութեան» մը մէջ հետեւեալները կը կարդանք  
Գրիգոր Նշատաճեանի մասին:

« Գրիգոր Նշատաճեան էր քաջ հմուտ իտա-  
« լերէն լեզուի և զաղղիբէնն ինքնիրեն ուսեր  
« էր որ չէր կրնար խօսիլ, նոյնպէս և լատինե-  
« րէն լեզուն: Եւ Հայկաբանութեան էր քաջ  
« ի վենետիկ Մխիթարեանց վանքն կրթութիւն  
« առած ըլլալով և ուր թարգմանութիւններ  
« ըրաւ, սակայն վառօդարանին հրկիզութեան  
« առեւնը այրեցան 1825ին: Ինքը խիստ թշուառ  
« կեանք անցուց, վասն զի կինն սորին էր լիրբ  
« և լեզուազար, անոր վշտակրութիւնէն օղիի  
« ըմպելութեան անկաւ և չափազանց առնելուն  
« կուրծքի հիւանդութիւն մը բերաւ մինչեւ որ  
« իրեն մահուանն ալ առիթ եղաւ ու Այծօրկի-  
« էն հիւանդագին երթալով Կ. Պոլիս անդ մե-  
« ռաւ դրան հօր իւրոյ ի Նստուլ-Խաբու 1809ին:  
« Մեկնելոյ առեւնը արտասուածոր աջօք գգուեց  
« իր սիրելի աշակերտը զՅովհաննէս Տատեանը  
« և համբուրելով սրտառուչ սրտի օրհնեաց զնա,  
« յանձնելով վերին նախախնամութեան »:

Մանկութեանը՝ վենետիկ Մխիթարեան-  
ներու վանքը զրկուած է վարդապետ ըլլա-  
լու համար, բայց ինք հոն բաւական մը  
ուսմունք առնելէ վերջ «Կղերականութեան  
կոչում չունիմ» ըսելով իր ծննդավայրը  
վերադարձած ու «Կալաթա» թաղը գրտ-  
նուող հօրենական տունը հաստատուած է  
վերջնականապէս:

Իր ժամանակին ամենաքաջ հայկարան-  
ներէն մին էր ինք: Մինչեւ այն ատենները  
Խաթանպուլի մէջ հիմնուած ազգային նա-  
խակրթարանները հայերէն լեզուն կ'աւան-  
դէին զլիսաւորաբար՝ թուրքերէնի հետ:  
Օտար լեզուներու մանաւանդ ֆրանսերէնի  
ուսուցումը չէր սկսած տակաւին: Յով-  
հաննէս Եզեկեան՝ որ իտալերէնէ զատ  
ֆրանսերէնի միակ կարող հայ ուսուցիչն

Բ. — Պարոն Սահակ Չամչեանց, Մխիթա-  
րեան աշակերտ: Միեւնոյն «ժամանակագրու-  
թեան» մէջ հետեւեալները գրուած կան ասոր  
մասին.

« Չամչեանց Պարոն Սահակն՝ աշակերտ Մխի-  
« թարայ վանքին, երբ որ Կ. Պոլիս կուգայ էգա-  
« ճի Պետրոս Աղան որ Ալաճա Համամը խանութ  
« ունէր և բաւական հարուստ մէկն էր, և ինքն  
« անթիբիթէ հաւաքող և հմուտ էր և բարեպաշտ  
« բնաւորութեամբ, Մհտսի. Տատին վաղեմի բա-  
« րեկամ գոլով կ'առաջարկէ զՊարոն Սահակը,  
« և որովհետեւ Մհտսի. Տատն Հայր Չամչեան  
« Միքայէլ վարդապետին հետ լաւ բարեկամու-  
« թիւն ունէր և Չամչեանց տանը ծանօթութիւն  
« կար, Հայր Չամչեանին կամեցողութեամբը  
« վարժապետութեան ու միանգամայն թարգ-  
« մանչութեան մտաւ Մհտսի Տատին ծառայու-  
« թեանը: Պարոն Սահակին բնաւորութիւնը բա-  
« րեկիրթ էր և հայկաբանութիւնը լաւ էր և  
« զաղղիբէն լեզուն բաւական գիտէր, բայց լաւ  
« չէր կրնար խօսիլ: Իտալերէն ու լատիներէնը  
« լաւ գիտէր: 1811ին եկաւ Յօհաննու Տատեա-  
« նին գաղղիբէն սորվեցնելու սկսեց, և բաւա-  
« կան յառաջգիմութիւն ունեցած իքէն մեռաւ  
« Մհտսի. Տատն 1812ին և քանի մը ամիս այլ  
« եւս կենալով մեկնեցաւ ի տունէն Տատեանց:  
« Յետոյ բժշկութեան տուաւ զինքը, որ յետ ա-  
« մաց ինչ արքունի բանակներուն ծառայեց,  
« հուսկ ապա մեռաւ 1820ին ժամանակները:

էր, սկսած է մասնաւորներու դասեր տալ:  
Իրմէ ֆրանսերէն ուսած են Տօքթ. Գաս-  
պար Սինապեան (1814-1872) Փարիզի  
բժշկանոցէն վկայուած 1843ին, Տօքթ.  
Սերովբէ վիչէնեան (Սերվիչէն 1815 -  
1897), Յակոբ Կրճիկեան (1806-1865)  
և ուրիշ ականաւոր հայեր: Այս անձնա-  
ւորութիւնները՝ այնքան բեղուն իրենց ազ-  
գանուէր գործունէութեամբ, իրեն փառա-  
պսակը կազմած են ետքերը Եւրոպայէ  
վերադառնալէն յետոյ:

Եզեկեան ծանրախոհ, լուրջ մարդ մ'էր  
հաճելի խօսակցութեամբ: Ամիրաներու և  
ուրիշ հայ երեւելիներու ապարանքները կը  
հրաւիրուէր յաճախ ու մանաւանդ Փիշմի-  
շեան Միքայէլ Ամիրային սիրելին և պաշտ-  
պանեալը եղած է: Ինչպէս յայտնի է, հին  
Ամիրաներէն շատեր սկիզբէն ի վեր իրենց  
նախասիրած «Պատուելի»ները, «Վարժա-  
պետ»ները ունէին՝ որոնց նիւթապէս ալ  
կ'օգնէին ամէն առիթով: Այսպէս՝ Եւրոպայ  
Մկրտիչ Ամիրային պաշտպանեալն էր «Տէր  
Յովհան Միքայէլ վանանդեցի», ճանիկ  
Ամիրայինը՝ «Փէշտիմալճեան Գրիգոր»,

Պէզճեան Յարութիւն Ամիրայինը՝ «Ճիզի-  
քա Պօղոս», Միսաք Ամիրայինը՝ «Չա-  
փրաստճեան Գէորգ», Պալեան Կարապետ  
Ամիրայինը՝ «Տէրոյնց Յովհաննէս» պա-  
տուելիները և այլն և այլն:

Յովհաննէս Եզեկեան՝ տապանաբարե-  
րու ոտանաւոր արձանագրութիւններու  
մասնագէտ մ'էր նաեւ: Մեծ թիւ մը կը  
կազմեն իրմէ յօրինուած տապանագիրերը,  
ոտանաւորները և զրական յանգաւոր նա-  
մակները որոնք իր ժամանակին զարգա-  
ցած անձնաւորութիւններէն մեծապէս գնա-  
հատուած են: Ազգին ջոշերը իր ոտանաւոր  
արձանագրութիւններուն համար՝ զինքը  
լիարուն կը վարձատրէին: Իրեն վրայ  
պէտք է որ մանրակրկիտ ուսումնասիրու-  
թիւն մը կատարուի, լաւագոյն կերպով  
պատկերացնելու համար զինքը թէ՛ իբր  
զրագէտ և թէ՛ իբր ուսուցիչ: Մենք կը  
բաւականանք առ այժմ իր յօրինած «Ո-  
տանաւոր»ներէն մէկ քանին արտատպե-  
լով, զաղափար մը տալու համար իր զրա-  
կան ճաշակին վրայ:

Գ.

ԳՐԱԿԱՆ ԿՏՈՐՆԵՐ Յ. ԵԶԵԿԵԱՆԷ

1. Հագեղորդարիւն մադրոդակակ ձօնեայ ի նուէր Աստուածապատիւ և Գերիմուստ  
Պօղոսի Արհի Եպիսկոպոսի և Բարնկարգ Պատրիարքի Կոստանդնուպոլսոյ:

Ո՛ւր Թրակացւոյն՝ քնար քաղցրախօս՝ գովիչ քաջազանց,  
գեղգեղէլ այսօր՝ պանծալի վեհիգ՝ գրուատ մեծապանծ:  
Ո՛ւր գերաշխարհիկ՝ նախնոյն մեր Գողթան՝ սկուճք հազներգուաց,  
վերերգէլ ընդ իս՝ նորոյդ Եզրասայ՝ տենչ Աստուածազգեաց:  
Թէ ի գիցամո՛ւ՝ Մեմփիս Մեննոնեան՝ անգրին գեղգեղեաց,  
Երբ զոսկեճաճանչ՝ զիւր բոց ծաւալէր՝ Փերոս ի բարձանց:  
Իմ առ ի՞նչ արգեօք՝ լըռեսցէ լեզու՝ յայս հանդէս շնորհաց,  
որ քան զՓերոսին՝ լոյս ակնապարար՝ անգր արշաւեաց:  
Մի՛ եւս պանծացին՝ Քերթուք Հոռվմայ՝ յիւրեանց Մեկենաս,  
զի քաջ եւս փայլէ՛ ի ծոց Թորգոմայ՝ պաշտպան գիտութեանց:  
Քեւ արդ փողփողէ՛ յաւերակս Հայկայ՝ նոր նշոյլ յանկարծ,  
բուռն փարատիչ՝ միգապատ ամպոց հոգւոց և մտաց:  
Քեւ զուարթաբայլ՝ խուճապէն այսօր՝ Մուղայքն ի Պառնաս,  
զանկոխ առապարս՝ Երկնագէտ Մասեայ՝ հանդերձեալ կայանս:

Քեւ իմաստայեղց՝ ալիք կաստաղեան՝ գան յորդախաղաց,  
 փարիւղ ոգեխառն՝ զմեր Եփրատու՝ ի սէր աննախանձ:  
 Քեւ ձիւնախաղաղ՝ բարձունք կովկասու՝ պճնին ծաղկազգեաց,  
 և յԱթենասայ՝ փոխարկին այսօր՝ տաճար գիտութեանց:  
 Քեւ անդր խմբեալ՝ հայրենասէր ջոկ՝ ուսումնասիրաց,  
 կապէ ի դուրս՝ գերագահ Վեհիգ՝ պսակ սարդենեաց:  
 Քեւ անդրեւանդ՝ արծարծեալ հոգիս՝ ներհուն ուսուցչաց,  
 սրընթաց ճախրեն՝ զիւրաքայլ թռիչք՝ նորավարժ մանկանց:  
 Քեւ բազմամանուած՝ սիրալի մատենք՝ տառասէր ազանց,  
 շրջին յԱրամայ՝ ի չքնաղ բարբառ՝ ի նոր թարգմանչաց:  
 Քեւ անդ պերճախօս՝ իմս Պօլիմնիս՝ գայ յառաջընթաց,  
 Ուղերձէ Վեհիգ՝ զայս սիրանուէր՝ դուզնաքեայ քերթուած:  
 Մաղթէ փոխարեն՝ հայրագութ խընամ՝ և սէր բարեզգեաց,  
 առ ի նորոգել Տիրազօր բազկաւ՝ զիւր տուն կործանած:  
 Եւ շնորհաբաշխ օրհնութիւն յաւերժ՝ Տիրազօր աջաց:

Անկեղծ և կամաւոր ծառայ Չեր՝ անպիտան և որդի հարազատ  
 ՅՅՈՒՆՆԵՍ ԵՁԵԿԵԱՆ

2. **Տապաւն Ազնուագարս Անտոնի որդոյ Միքայելի Տիգրան**

Չիարդ մթազնի՝ ոսկեհէր արփուոյս՝ ըյս ահնապարար,  
 Առ ինչ կողոպտի՝ տանս Թորգոմայ՝ պարծանք քաջափառ:  
 Չի՞ դու մարգարանն՝ անյագուրդ վերագ օրհաս անաչառ,  
 Չի՞ դու տարաժամ՝ ծաղկեցեր ժանեօքդ՝ զվէհս ի պայքար:  
 Միթէ ոչ գիտես՝ թէ սա հայրենեաց՝ էր պէտ և պատուար,  
 Ի սա ապաւէն՝ հայրենասիրաց՝ յոյս թերակատար:  
 Ո՞չ սա այն իցէ՝ որով ճոխանայր՝ ողմպեայ կաճառ,  
 Նախանձէր Որփէ՝ նորագիւտ յերգոց՝ քաղցրալուր քնար:  
 Ո՞չ սա այն իցէ՝ որ զԵղեկոնի՝ իմաստաճեմ պար,  
 Հրաւիրէր ի գալ՝ ի մեր կորգացեալ՝ Մասիս՝ բարձրածայր:  
 Օն էկ ողբ առից՝ ընդ քեզ տուն Տիւղեան՝ ընդ քեզ վշտաճար:  
 Չի սա ոչ էհաս՝ մօտալուտ մահուամբ՝ այնմ զոր տենչայր:  
 Մի՞ դու անցաւոր՝ այր կանանցածին՝ մի՞ դու զիս ողբար,  
 Թէպէտ ես մեռայ՝ այլ կամ կենդանի՝ յորդիս իմ պայծառ:  
 Նոքա պճնեացեն, նոքա կանգնեացեն՝ զԱթենայ տաճար:  
 Նոքա լիցին փառք՝ նոքին և պարծանք՝ հայրենեաց ի սպառ:

Ի հասակի 49 ամաց  
 « Ի սեպտեմբրի վիսիկն », ծնեալ 1765 ՌՄԺԿ սեպտեմբերի 24  
 « յանոտիցն », վախճանեալ 1814 ՌՄԿԳ փետրվարի 14

3. **Մահարձան**  
 Յուշերժայիշատակ և պսևծայի Տիրացոյ Մարտիրոս Սարկաւազի

Առ ընկալ՝ ի քեզ՝ նուագ պարծանաց՝ սարգ վոսփորեան,  
 Չի ի քեզ հանդէի՝ լերին Գողգոթայ՝ փառք քառաթեւեան:  
 Ո՞ դուք վարդապետ՝ անմահ զուարթունք՝ ջահք հրակերպեան:  
 Շարժեցէք աստէն՝ յակումբ գեղապար՝ քնարերգակ ձայն:

Բղիսեցէ աստէն՝ անթարչամ նոճի՝ մաքրափայլ շուշան.  
 Խաղացեն վտակք՝ խառնեալ ընդ երեմ՝ ալիք բիւրակնեան:  
 Չի սա բարեփառ՝ հայրենասիրի՝ շքեղ մահարձան,  
 Որ նորոգ պճնէ՝ զհին յիշատակ՝ փառապանծ Հայկեան:  
 Սա ի վեր ամբարձ՝ քառաթեւ խաչին՝ տաճար սրբազան,  
 Սովաւ կանգնեցաւ՝ գեղեցիկ վարժից՝ նոր ուսումնարան:  
 Սա ճոխ եկամուտ՝ մթերեալ ի պէտս՝ մանկանց Թորգոմեան.  
 Դիւրաքայլ գործեաց՝ զգոռարակոն՝ զշաւիղ ուսմանց:  
 Եօթնակի տասամբ՝ պտակեալ աստէն՝ զիւր ամաց շրջան,  
 Սլացաւ ի վեր՝ ի թռիչս հոգւոյ՝ անմահից խորան:

Վախճանեցաւ Յամի Տեան  
 1813 յԱպրիլի 4

4. Ո՞ դժնդակ մանգաղ մահու՝ սուր ի բերան.  
 Չի՞ խայտալով՝ զիս հնձեցեր՝ յօր տարաժամ:  
 Սրբուհի եմ՝ տունկ քաջուղէշ՝ Թովմաճանեան.  
 Մայր բազմածին փթթեալ որդւովք Ղազարոսեան:  
 Չիարդ անցար, գու գարնայնոյ՝ վարդ անթարչամ.  
 Որ պճնէի՞ր՝ զիմքս գըլուխ՝ կենդանութեան:  
 Ծով ծիրանի՝ հանդարտ ալեաց՝ զուարթական.  
 Ո՞ւր ինձ ճեմել՝ ի քոյդ հովիտ՝ յաւուրս սերկեան:  
 Աւաղ փառացս, աւաղ կենացս՝ դիւրեղծական.  
 Որ մինչ ծաղկին անդէն ի նոյն՝ և չքանան:  
 Յիս հայեցեալ՝ առէք խրատ՝ զգօնութեան.  
 Եւ մի փարիք զսնտեօք՝ որք յաստիս կան:

5. **Մահարձան**  
 Պարսոցի Տիրացոյ Գեորգ Պատուելի Տր. Յօհաննէսեան  
 Յամի Տե. 1812

Է՞ր դառնահամբոյր ձայն եղերերգուաց,  
 Պատէ տխրութեամբ, ըզգաշտ դամբանաց:  
 Է՞ր երկնահանդէս Մուղայք դարութեանց.  
 Հեծեն վշտաճար յաւերակս Հայկեանց:  
 Չի աղօտանայ պարծանքն Հայրենեաց.  
 Եւ հետախաղաղ թաղի շուք նախնեաց:  
 Ծաղկընկէց թօշնի բոյսն բարեզգեաց.  
 Յոր ջահ հիմէին ազգել ոչ զօրեաց:  
 Նոր հանդիսարանն հին յիշատակաց.  
 Չքեզ թանգարան բազմազան լեզուաց:

Թարգմանիչ տառից երբայականաց.  
 Նոյն Արաբացւոց, Պարսից և Յունաց:  
 Այն որ խոյացաւ՝ յեթեր լուսարծարծ.  
 Եթող ի մըթան զիւր կոյս ոսկերաց:  
 Այն որ արժանի յաւերժ սարդենեաց,  
 Ոչ գոյր ցարդ նորա հետ յիշատակաց:  
 Մինչեւ բազմերախտ Յարութիւն Պէղճեանց,  
 Յանմահ յիշատակ զայս արձան կանգնեաց:  
 Վախճանեցաւ 75 ամաց ի թուին Հայոց  
 ՌՄԿԱ

6. **Տապաւնագիր Մանուկ Ամիրայի Աստուածատուրեան**

Չի՞ դու անհանգիստ՝ ապշեալ խորհրդով՝ բերիս ի ինդեր,  
 յարեալ ընդ տեսիլ՝ ահեղ շինուածոյս՝ ամփոփեալ յայս դեր:

Զարմանք են մտացս, զիմորդ փլատակք ընդ մահու զրաւ  
 զաչս իմ յօշոտեն՝ թաղեալ ի ներքոյ՝ անուռն և համբաւ:  
 Ահա այդ պատկեր՝ զոր դու տեսանես, այդ գիր է մահու:  
 փորեալ ի վիմի. անգարձ են վճիռք՝ ի սիրտ քո ազգու:  
 Հոյակապ շիրիմք մատնացոյց կոթողք, զարդարեալ փառօք.  
 յաւէտ խոր տակն՝ զայն տեսիլ ձախող՝ մթին ստուերօք:  
 Սակայն և այնպէս՝ ըմբոստ են կարծիք՝ ոչ կարեն տոկալ.  
 ընդ դէպ տարադէպ՝ մահու բարբառոյ՝ յաղթական դտեալ:  
 Թէ կեանք գիւցազնոյն՝ վաղ առնու վախճան, զերդ սարգի ոստայն:  
 յաջորդեն նմա՝ փառք յաւերժական՝ գալոց յապագայն:  
 Զի նրբին օրոց՝ առաձգական պատուաբան թնդիւն,  
 կրկնէ զարձագանս՝ ի խոռոչ լսող՝ ի մուս անկելոյն:  
 Բողորեալ վարդիւք՝ արկեալ ի գլուխ՝ դաբնեղէն պսակ.  
 Ճեմ առեալ գնայ ընդ դոդ կամարաց՝ համբաւ և հուշակ:  
 Ես եմ մեծանուն՝ Մանուկ կարնեցի՝ Աստուածատուրեան.  
 գործ մեծակառոյց վեմ յիշատակաց՝ իմ է այս տապան:  
 Ի մանուկ տիոց՝ կրկին ինձ եղեն՝ գրգիւ վաստակոց.  
 միտն եղէ ես՝ վահան ի ձեռին ուղիղ հաւատոց:  
 Զվարս սրբոց՝ դասուց երջանկաց՝ եզի առաջի.  
 ի ժողով ազգիս՝ հրաւիրեցի, զԲերանն ոսկի:  
 Երկրորդիւ համբաւ՝ ճիսուրթիւն փառաց ստացայ անձին.  
 որովք որոգայթք՝ կրկին աքսորման՝ զառաջս իմ առին:  
 Առաջինն յորդեաց՝ ինձ շաւիղ ուղիղ՝ խորան յերկնաճեմ,  
 իսկ երկրորդն շինող զիմ զայս դամբարան՝ մահու ապաւէն:  
 Ժառանգ ինձ թողի՝ դաւակա Յակովբեան՝ յիւս իմ յաշխարհէ.  
 բարեացս՝ հետեւել զինչս արհամարհել՝ խորշել ի չարէ:  
 Աշխարհ զոր ետ ինձ՝ էառ վերստին, զիս կողոպտելով.  
 առաքինութիւն մնաց ինձ միայն յարութեան յուսով:

Վախճանի կ'ի ամաց ի 12 Ապրիլի 1820

7. Տարաբանագիր

Ո՛ր ամենազոր և ամենիմաստ՝ էդ Երեքսրբեան.  
 Առաքեա յԱրկնից՝ ինձ հոգեկորոգ՝ լոյս յաւերժական:  
 ԶԱստուածատեսիլք՝ տուր ինձ ուղեցոյց՝ զանքուն պահպան.  
 Զի սաւառնաթեւ՝ խոյացայց անգոյր՝ ի Սրբոյդ կայան:  
 Թող վատթարեցին՝ մահառիթ վերագք՝ փաղանդք Տարտարեան.  
 Զի մի գթեցեն՝ ոռք իմ, յերկնաչու՝ անձուկ պողոտայն.  
 Թեւք վերնաթուխք՝ ինձ կառք հրաբունք՝ լեցին Հելլեական.  
 Զի յերրորդ յերկինս զանդ անձառու տեսից՝ ի լոյս քոյդ տեսլեան:  
 Ըզսերափիմաց՝ հրգե՛՛ սիրավառ՝ նշոյլ գերարփեան.  
 Ըզմատանցդ գործ՝ լուսին գեղափայլ՝ բոյլ բազմատեղեան:  
 Յորջափ բարձրացի՝ յեթնաթիւ Տաճարս, փառք բուժի անուան.  
 Յիշեցայց և ես՝ առաջի անմահ՝ դառնիդ Աստուածեան:  
 Աստ ակնկալցի աճիւն ոսկերացս՝ Փրկչիդ գալստեան.  
 Անդ վերերգեսցէ՝ քեզ անմահ հոգիս՝ նուագս օրհնութեան:

8. Արձանագիր:

Է՞ր հոգետաւիղ հիւսեան հագներգուին՝ Եթնաղի կիթառ  
 Գուամարէ աստէն՝ վերին Սիոնի՝ զերգնախուժք կաճառ:  
 Զի՞ դուք գեղուղէշ՝ հարսունք Եգեմայ՝ ոգիք քաջափառ,  
 Ծաղկապիւռ պճնէք՝ զայս տիրանուէր՝ մեծապանծ տաճար:  
 Է՞ր փայլատակեն՝ զմահարձանաւ՝ ջահք լուսապատար.  
 Զմե՞ բոլորին՝ պսակք սարդենիք՝ յոստ մշտագալար:  
 Գուք պարթեւական՝ դիւցազանց ստուերք՝ փառք երկնակատար,  
 Զի՞ թեւապարէք՝ յՈղմպեան բարձունս՝ երկնածնաց ի պար:  
 Աղէ, ասացէք թէ՛ ո՞ր քաջազուն՝ մարմին ոգեսպառ.  
 Ի չքնապակերս՝ դամբանիս ի ծոց շողչողէ ի վառ:  
 Սա, արհիւպանձ՝ Պօղոս վարդապետ՝ պետ պերճապայծառ.  
 Անմահ շառաւիղ ի Խարախոջեանց՝ փթթեալ բարձրածայր:  
 Իւրն հայրենիք՝ վե՛՛ արքայապանձ՝ կեսարեան գաւառ.  
 Սահմանք Ողմպիոյ՝ հսկող հովուութեան դահոյք և դադար:  
 Զամս քառասուն պատիւ պաշտաման, վարեալ անվթար.  
 Զաղօտաճաճանչ՝ զլոյս թորգոմայ՝ փայլեցոյց ի սպառ:  
 Կանգնեաց Եթնաթիւ՝ աստուածաբնակ՝ յարկ գեղայարմար,  
 Եւ երեքսասան՝ բարունիս մարդեաց՝ յիմաստ է՛ ի հանձար:  
 Յալիս ծերութեան՝ գիպեալ կանխադէտ՝ յօրհաս անաչառ.  
 Ի խորոց շիրմիս՝ ձօնէ Էին զայս՝ մաղթանաց բարբառ:

Յովհաննէս Եղեկեան 1825ին իտալե-  
 րէնէ թարգմանած է «Մեթասթասիայ Ա-  
 պաստանարան Սիրոյ» գիրքը որ իր մահէն  
 տասը տարի յետոյ, 1853ին տպուած է  
 Իզմիրի մէջ Յովհաննէս Շահինեանի ձեռ-  
 քով, որ իրեն բարեկամն էր:  
 Կ'արժէր որ այս համբաւաւոր ուսու-  
 ցիչ և զրագէտին բոլոր գրութիւնները հա-  
 ւաքուելով հրատարակուէին՝ իր ընդար-  
 ձակ կենսագրութեամբը միասին:  
 Գ. ՀԵԱՍԵՐ

ՕՏԱՐ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹՈՎՄԱՍ ՀԷՐՊԷՐԹ ԵՒ ԻՐ ՈՒՂԵԳՐՈՒԹԻՒՆԸ (1627-1629)

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ ՊԱՐՍԿԱՆԱՅՈՑ ՄԱՍԻՆ

Թովմաս Հերպերթ ժի՛ դարուն Անգլիոյ  
 Զարլըզ Ա. Թագաւորին կառավարութեան  
 կողմէ Պարսից Շահ Ապպասին զրկուած  
 դեսպանութեան մէջ կը գտնուէր:  
 Այս դեսպանութիւնը առաջնորդուած  
 էր Dodmore Cottonի և Sir Robert  
 Sherleyէ: Դեսպանութեան նպատակն  
 էր Շահ Ապպասի կառավարութեան հետ  
 պայմանաւորուել 100.000 ծրար հում  
 մետաքսի համար: Պարսից Շահը տարե-  
 կան 100.000 ծրար մետաքս պիտի յանձ-  
 նէր Անգլիական East India ընկերութեան  
 պարսից ծոցին մէջ, որուն փոխարէն պիտի  
 ստանար պատրաստուած Անգլիական հիւս-  
 ուածեղէններ:  
 Ներկայ վկայութիւնները թարգմանա-